

Թ Օ Ս Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԵՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲԱԲՈՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԴԱՅԻՆ

Թիւ 9

1888

Յունիս 4

ԿՐՈՆԱԿԱՆ⁽¹⁾

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՄԲԱՐՁԱԿ

ԵՒ

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՌԿԱԶԱՐԴ

Տէր Յիսուս իւր յարութենէն յետոյ քառասուն օր իւր աշակերտաց երեւելով միխթարեց եւ հրահանգեց զնոսա։ Ապա իւր վերջին պատուէրն աւանդելով նոյա ըսաւ .«Երթայք յաշխարհ ամենայն եւ քարոզեցէք զԱւետարանն ամենայն արարածոց, որ հաւատոյ եւ մլրտեսցի, կեցցէ, եւ որ ոչն հաւատոյ, դատավարտեսցի»։ Յիսուս իւր Աւետարանին քարոզութեանն ի յաջողութիւն՝ չնորհեց Առաքելոց իշխանութիւն, «Կոխել զօձս եւ զկարիմս եւ զամենայն զօրութիւն թշնամնոյն», այն է չնորհք հրաշագործութեան։ Բայց որովհետեւ իւր աշակերտաց բան մը կը պակսէր, գերագոյն

(1) Վաղիւ Եկեղեցին կրնթեռնու ի ձաշուի զայն Աւետարան, որ Յիսուսի յաղթական մուտքն ի քաղաքն Երուսաղէմ կը նկարագրէ, որոյ մասին տես ի Խոսնակ, յերես 20—21 :

ՇՆՈՐՀԱ^Բ մը եւս, առանց որոյ յոյժ դժուարին, գուցէ անհը-
նարին պիտի լինէր Աւետարանի քարոզութիւնը, ուստի
«Պատուէր տայր նոցա, յերուսաղեմէ մի մեկնել, այլ սալա-
սել աւետեացն Հօր, զոր լուարուքն յինէն»։ Եւ ի՞նչ էր այս
աւետիք. — էջն Հոգւոյն սրբոյ յԱռաքեալոն։ Այլ սակայն
Առաքեալք ուրիշ բանի մը վրայ եւս կը մտածէին, հայրենեաց
վրայ, իսրայելի՝ իրենց ազգին ազատութեան վրայ։ Առաք-
եալք իրենց աչքին առջեւ ունէին զՅիսուս, որ յաղթած էր
մահու, որ կը կրէր իսկական տիպ Մեսիայի, Մեսիայի, որ
իսրայէլը պիտի ազատէր գերութենէ, որ պիտի վերականգ-
նէր յերուսաղէմ Հրէից թագաւորութեան կործանուած ա-
թոռը, ուստի դարձեալ հայրենասիրական ոգիէ գրգռուած՝
— զի Հրէի մը համար, որոյ առջեւ խոտելի էին բոլոր այն
մարդիկ, որք իսրայելացի չեն, ի՞նչ փոյթ համայն մարդկային
ազգի փրկութեան խորհուրդը, զոր Յիսուս կը քարոզէր, —
համարձակեցան հարցնել Յիսուսի, թէ «Տէր, եթէ ի ժամա-
նակի աստ յայսմիկ հասուցանելոց իցես զարքայութիւնն իս-
րայելի»։ Տէր Յիսուս կը պատասխանէ. «Ոչ է ձեզ գիտել
զժամս եւ զժամանակս, զոր Հայր եդ յիւրում իշխանու-
թեան։ Այլ առջիք զօրութիւն ի հասանել Հոգւոյն սրբոյ եւ
եղիջիք ինձ վկայք յերուսաղէմ եւ յամենայն Հրէաստանի
եւ ի Սամարիա եւ մինչեւ ի ծագս աշխարհի»։ Ապա Յիսուս
բազկատարած օրհնելէ յետոյ իւր աշակերտները, Զիթենեաց
լեռնէն վերացաւ յերկինս։

Առաքեալք մինչդեռ տակաւին զարմացած կը նայէին,
երկու հրեշտակներ կերեւին նոցա «ի հանգերձս սպիտակս,
որ եւ ասացին». Արք Դալիլիացիք, զի՞ կայք հայեցեալ ընդ-
երկինս. այս Յիսուս, որ վերացաւն ի ձէնջ յերկինս, սոյնպէս
եկեսցէ, զորօրինակ տեսիք զնա երթալ յերկինս»։ Առաք-
եալք լսելէ յետոյ հրեշտակաց այս խօսքը, «Դարձան յերու-
սաղէմ ուրախութեամբ մեծաւ։ Եւ էին հանապազի տաճա-
րին, գովէին եւ օրհնէին զԱստուած»։ Դործք Ա. 1-15։

Քրիստոնեայ մը ի՞նչ պիտի ուսանի Յիսուսի յերկինս համ-
բարձումը յիշելով —պիտի ուսանի թէ այս մարմինն որ ապա-
կանուած է մեղօք, այլ եւս սրբուած է արեամբ Դառինն


Աստուծոյ, եւ թէ ընդ Քրիստոսի մեռնելով, յարութիւն պիտի առնու, «Զի եթէ տնկակից եղաք նմանութեան մահու նորա, այլ եւ յարութեան նորա լինիցիմք . . . » : իսկ եթէ մեռաք ընդ Քրիստոսի, հաւատամք թէ եւ կեցուք ընդ նմա, Հռովմ. 5-10 : Պիտի ուսանի թէ Յիսուս ի վեր յերկինս պատրաստած լինելով օժեւանս, պիտի գայ նորէն եւ առնու իւր արքայութեան ժառանգորդները, ըստ այնմ բանի, «Զի ուր ես իցեմ, եւ դուք անդ իցէք» . Յովհ. ԺԴ. 5-5 :

Համարձման տօնին կը յաջորդէ երկրորդ Ծաղկազարդը : Առաջին Ծաղկազարդով Հայոց եկեղեցին կը տօնէ Փրկչին յաղթական մուտքն յերուսաղէմ, իսկ վաղիւ այս երկրորդ Ծաղկազարդով՝ կը յիշատակէն նորա փառաւոր մուտքն ի վերինն Երուսաղէմ, ուր դաստիք հրեշտակաց ցնծագին կը դիմաւորեն աղաղակելով. «Ո՞վ է սա թագաւոր փառաց՝ — Տէր զօրութեանց . սա ինքն է թագաւոր փառաց» :

Ի Հայս կաւանդուի թէ հրեշտակ մը իոր-վիրապին մէջ կ'սպասաւորէր Գրիգոր Լուսաւորչի. այս հրեշտակն համբարձման չորրորդ օրն, որ է կիւրակէ, չերեւիր : Յաջորդ օրը չերեւելուն պատճառն երբ Գրիգոր կը հարցնէ հրեշտակին, կը լսէ թէ նոյն օրն Յիսուս հրեշտակաց չորրորդ դասակարդը մտնելուն համար, նոյն դասակարգն ի յիշատակ այս մեծ խորհրդոյ ամէն տարի նոյն օրը տօնել սահմաներ է, ուստի իրեն եւս նոյն դասակարգէն լինելուն համար կարելի չէր բաժնուիլ եւ անմասն մնալ իւր ընկերաց ուրախութեան : Սյս աւանդութեան վրայ յօրինած է Գրիգոր Վկայասէր Կաթողիկոս «Մեծահրաշ» շարականը, զոր կերգէ այսօր եկեղեցին :

Վ.

ԱՐԻՊԱԿ. Խօսնակի 124 երեսի 44 տողը պարտէ ընթեռնուլ. օրը գրեքէ միշտ ամէն տարի եւալին :



ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ



ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ

Նախախնամութիւն ըսելը՝ կ'ըմբռնեմք Աստուծոյ այն յատուկ խնամքը եւ կամքը որ ունի իւր արարածոց վերայ, պահպանելով զանոնք այն բնական եւ բարոյական կարգին համեմատ, զոր ինք հաստատեց ՚ի ստեղծագործելն զնոսա:

Եթէ Աստուած չ'ունենար փոյթ եւ խնամ աշխարհի իրաց վերայ, մանաւանդ մեզ բանաւոր արարածոցս նկատմամբ, Նա իրեւ անգոյ կը համարուէր մեզի համար. մեք երբէք չէինք լիներ հետաքրքիր՝ գիտնալու թէ կա՞ Աստուած թէ ոչ: Եւ այն ծայրագոյն կատարելութիւնքն՝ զորս մեք նմա կը վերընծայեմք, որպէս են բարութիւն, իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն ամենակարողութիւն, եւայլն. անիմաստ բառեր եւեթ կը լինէին, բարոյականը մի վերայական խօսք կը նկատուէր, եւ կրօնն մի անհանձար գործ: Ընդունել զԱստուած՝ առանց ընդունելու նորա բարեխնամ Նախախնամութիւնը, ըսել է, ընդունել զնա ի վերին երեսս առ երեւոյթս, եւ իրօք եւ արդեամբք ուրանալ զնա:

Աստուած ի ստեղծանելն զմարդն, առաջին պատուէրն եղաւ, ուսուցանել նմա թէ ինք ոչ միայն նորա Արարիչն է, այլ եւ տէրն, հայրն, օրէնսդիրն եւ բարերարն է: Վասն որոյ ճանչցուց զինքն ոչ իրեւ մի լոկ գերագոյն էակ, այլ մանաւանդ հեղինակ եւ պահպանող ամենայն եղելոց, իրեւ վարձահատոյց առաքինութեան եւ վրէժինդիր չարութեան: Մովսէս այդ կէտէն կ'ոկսանի զիւր պատմութիւն. եւ այդ Սրբազն պատմութիւն ոչ այլ ինչ է, բայց եթէ պատմութիւն աստուածային նախախնամութեան:

Իսկ քրիստոնէական կրօնն՝ այս նիւթին մէջ առաւել համարձակութեամբ կը յառաջանայ: Յիսուս Քրիստոսի այս

նկատմամբ տուած պատռելրներն յոյժ բարձրագոյն են : Նա կ'ուսուցանէ թէ Նախախնամութիւնը կը վարէ զաշխարհ որպէս ինք կամի, թէ Նորա բովանդակ կէտ նպատակին սոսկ մարդկային ազգի փրկութիւնն է . թէ Նա յառաջ կը վարէ եւ կը կատարէ այդ մեծ խորհուրդը, մեր մտաց տիար լուսոյն անթափանցելի միջոցներով, թէ ամենայն ումեք կուտայ կամ կը զլանայ բնական թէ գերբնական պարզեւներ, ինչպէս որ ինք յարմար դատի . թէ ոչ ոք իրաւունք ունի Նորագործոց պատճառն հարցաքննելու :

Բայց սուստանուն խմաստասիրութիւնը կը բաղխի աստուածային Նախախնամութեան գաղափարին, հակառակելով առաւել Աստուծոյ արդարութեանը եւ բարութեանը, եւ կ'առարկէ ըսելով թէ՝

Ա. • Ի՞նչպէս նախախնամող է Աստուած, երբ բնութեան բարիք հաւասար բաշխմամբ չեն արուած ամենուն, ոմանք լիապատար կը վայելեն, մինչդեռ բազումք մի պատառ հացի համար կը տառապին :

Բ. Ի՞նչպէս նախախնամող է Աստուած, երբ չարերը երջանիկ են եւ բարիները թշուառ :

Սրդէն չորս հազար տարի յառաջ այսպէս կը գանդատէին Յովբայ բարեկամները, եւ այն բարեպաշտ մարդը՝ ընդգիմաբանելով անոնց, կը պաշտպանէր զբարեխնամ Նորխախնամութիւնը :

Ա. • Թէ ինչո՞ւ ոմանք կը վայելեն եւ շատեր կը տառապին : — Աստուած բացարձակ տէր է ամենուն, ուստի եւ զարմանալի յանդգնութիւն է այսպիսի մի հարցում. զի մեր տկար եւ սահմանաւոր մտքով՝ դատել է Աստուծոյ գործքերը, որ անսահման խմաստութիւն է : Սակայն կըսեմք թէ՝ ոմանց վայելելն եւ այլոց տառապին, ոմանց յաջողութեան մէջ լինելը եւ ոմանց ձախորդութեան մատնուած ըլլութ, միով բանիւ վիճակներու անհաւասարութիւնը, կամ բնութեան բարիքներու անհաւասար բաշխումը, մարդկային ընկերութեան համար մի մեծ բարիք է . Զի առանց այս վիճակի անհաւասարութեան, մարդկային ընկերութիւնը չէր կարող յառաջանալ : Վիճակով իրարու անհաւասար մարդիկ,

կօգնեն իրարու իրենց վիճակին պատշաճ եղած չափով, զի պէտք ունին միմեանց, եւ ընկերութեան անիւը կը դառնայ անսայթաք: ինչպէս մեր մարմնոյն անդամները աղնուութեամբ հաւասար չեն մէկզմէկու, եւ սակայն ստորին համարուածն իսկ կարեւոր է մարմնոյն կատարելութեանն եւ առողջութեանն համար: ի՞նչ կըսէինք, եթէ պատահէինք մարդու մը որ դիտելով մի երգեհոն, մեղադրէր նորա ճարտար արհեստաւորը թէ՛ սրինգներուն ամէնն ալ հաւասարչափ չինած. ոչ ապաքէն կը խղճայինք մարդուն տգիտութեանը վերայ, զի եթէ միաչափ եւ միաձեւ լինէին նուագարանին սրինգներն, անկարելի էր ներդաշնակութիւն յառաջ բերել: Նոյն պատասխանը կուտամք անոնց, որք կը տրտնջան բնութեան բարեաց անհաւասար բաշխմանէն: Եթէ վիճակաց զանազանութիւնք չլինին, մարդկային ընկերութեան գաշնակաւոր յօրինուածութիւնը կը խանգարի:

Բանի մը վերայ ուղիղ դատաստան ընելու համար, զայն ճանաչել պարտ է իւր ամբողջութեամբը, գիտնալ ուրոյն ուրոյն մէն մի մասունքը եւ ըմբռնել ամբողջը միահաղոյն, եւ բաղդատել միջոցները վախճանին հետ: Արդ՝ ո՞վ ի մարդկանէ կարող է Արարչին յաւիտենական խորհրդոցը թափանցել: Ուրեմն իմաստութեամբ կը գործէ Նախախնամութիւնը:

Բաց աստի, շատեր կը տառապին, վասն զի իրենք են պատճառ իւրեանց թշուառութեանց: Աստուած պարտաւոր չէ այդպիսեաց համար հրաշք գործել: Բանականութեան լոյսը չնորհած է, հաւատոյ ջահը վառած է. թող քալեն ի լոյս որ չգայթակղին: Եթէ ոք ուշադրութեամբ քննէ մարդկային ընկերութեան վիճակը, պայծառ պիտի տեսնէ որ շատերուն վերայ ծանրոցած թշուառութեան իննսունն առ հարիւր իրենց յանցանքէն յառաջ եկած է:

Սակայն Նախախնամութեան գլխաւոր խորհուրդը մարդկային ազգի փրկութիւնն է: Այդ գերբնական պատճառին համար կարեւոր է վիճակներու զանազանութիւնը, վասն զի կարեւոր է առաքինութեանց կրթութիւնը: Այդ անհաւասարութեան մէջ Աստուած կը գործէ հարուսաները, պատուիրելով որ զգայական բարիքներով չզեղծանին, այլ լինին

կարեկից, առատաձեռն, չզոհեն ամէն բան իրենց կրիցն ու ցանկութեանց։ Կը փորձէ աղքատները որ լինին համբերով, համաձայնեցնեն իրենց կամքը ընդ կամացն Աստուծոյ։ Այդանին աւատարութեան վիճակի մէջ Աստուծ կը փորձէ ամէն կարգի մարդիկը եւ իւրաքանչիւրէն կը պահանջէ իրենց վիճակին պարագ եղած առաքինութեանց գործերը։ Այս եղանակաւ ամէն քաղաքական, ընկերական, բարոյական եւ կրօնական առաքինութիւններն իրարու հետ կը հիւսուին, եւ իւրաքանչիւր ոք հաւատարիմ իւր պարտականութեանց եւ Աստուծոյ կամաց, կ'ապահովեն իրենց փրկութիւնը։

Ուրեմն բնութեան պարգեւաց անհաւասար բաշխումը, կամ վիճակներու զանազանութիւնը հակառակ չէ Աստուծոյ արգարութեան, այլ մանաւանդ միջոց մի է որով Տէրը իւր բարեխնամ Նախախնամութիւնը ի գործ կը դնէ։ Անոնք միայն արտունջ կը բառնան Աստուծոյ կարգադրութենէն, որք սոսկ երկրաւոր վախճան մը ունին, որք չեն կամիր գիտնալ թէ հոս մշտնջենաւոր հայրենիք չունիմք, այլ գհանդերձեալն խնդրեմք։

Բ. Թէ ինչո՞ւ չարերը երջանիկ են եւ բարիները թըշուառ։

8.

(Ծարունակելի)



ԲԱՐՈՅՑԱԿԱՆ



ԵՐԶԱՆԻԿ ԱՊՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԸ

Ո՛վ մարդ, կուղէս երջանկապէս անցնել քո կենաց սակաւաթիւ տարիներն, զորս չնորդած է քեզի Արարիչը երկրիս վերայ քո սիրագ կապէ մի անազարտ գեղեցկութեան։ Քո վարքդ թող սահման դնէ փափաքնելու դ։ Քո պարտաւորու-

թիւնքդ նախագաս ըլրէ քան զքո հակմունքդ . պէտքի եւ կարեւորութեան առաջնութիւնը՝ բարոյական իրաց վերայ տարածէ : Ուսիր կորուսանել ինչ որ մի օր կրնայ բարձուիլ քեզմէ : Ուսիր թողուլ ամէն ինչ երբ առաքինութիւնն է որ կը հրամայէ : Բարձր բոնէ զքեզ ամէն արկածից հանդէպ : Ուսիր կտրել սիրտդ ամէն բանէ , առանց սակայն զայն արիւնելու . Արի եւ աննկուն եղիք հակառակութեանց առջեւ . եւ քո պարտականութեանցդ մէջ եղիր անյոզդողդ եւ ճշդապահ : Յայնժամ դժիւեմ բախտին հակառակ քո օրերդ երջանկութեան մէջ կ'անցնես , եւ բուռն կրից պատերազմին մէջ իմաստութեամբդ յաղթող կը հանդիսանաս : Գո ստացուածքդ կը վայելես անվրդով բերկրութեամբ , առանց գերին ըլլալու անոնց , եւ կ'զգաս թէ մարդս , յորմէ ամենայն ինչ խոյս կուտաց , կորմնցնել գիտնալուն համար ուրախ կըլլայ : Ստոյդ է որ գու չես ունենար մտացածին պատրանաց հաճոյքը , այսու ամենայնիւ չես ունենար նաեւ այն մշտատեւ ցաւերն , որք այդ խարէական հաճոյից պտուղներն են : Այս փոխանակութիւն յոյժ շահաւոր կը լինի քեզի , զի նորացաւերն խիստ կոկծալի են եւ վայելքն ու հաճոյքն առօրեայ : Այս կերպով անխոռվ կը վարես քո կեանքդ եւ կաւարտես զայն առանց զարհուրանաց , կը բաժնուիս ի կենաց իրեւ մի աննշան առարկայէ : Թող զարհուրին այլք եւ տագնապին , խորհելով իրենց կեանքի դադարումը . խոկ գու՝ ուսած գորով աստեացս ունայնութիւնը , կը հաւատաս թէ նոր կ'սկի քո բուն կեանքքը : Մահը , այո՛ , չարերու կենաց վախճանն է յուսսահատ , իսկ բարիներու կենաց յուսապատար սկզբնաւորութիւնը :

Ո՛վ մարդ , կատարելութեան հասնելու համար , միտ գիր այն ճշմարտութեանց , որ կը բղխին ի Բանէն Աստուծոյ , Աստուծոյ Բանն միայն կ'առաջնորդէ յերջանկութիւն , զոր վայելել կըզձաս անշուշտ թէ աստ՝ յայսմ աշխարհի եւ թէ անդ՝ ի հանդերձելումն :

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԻՆ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԲԳԱՐ ԹԱԳԱԽՈՐ՝ ԱՌԱՔԵԱԼ

Թաղէսու առաքեալ արքունի խոյրարար Աղդէն (¹) Եպիսկոպոս ձեռնադրելէ յետոյ, Աբգարու հրովարտակաւն առ Սանատորուկ կերթայ ի Մեծ-Հայո (²): Իսկ Աբգար կակսի դաւանագրեր յղել թագաւորաց եւ քարոզել թէ Աստուածէ Յիսուս: Ահա այսպէս Աբգար առաքելական եւս՝ կատանձնէ պաշտօն:

ԹՈՒՂԹ ԱԲԳԱՐՈՒ առ Տիբերիոս.

«Աբգար, արքայ Հայոց (³), տեառն իմում Տիբերեայ կայսեր Հոռվայեցաց, խնդալ: Դիտելով իմ թէ ոչինչ ծածկի ի քումմէ թագաւորութենէ, այլ իրեւն զմերիս ու աւելի եւս (⁴) իմացուցանեմի ձեռն գրոց, զի Հրեայք, որ բնակեալ են ի գաւոռոս Պաղեստինացացոց, ժողովեալ խաչեցին՝ զիրիստոս առանց իրիք յանցանաց, ի վերայ մեծամեծ երախտեացն զոր արար առ նոսա, նշանս եւ սբանչելիս, մինչեւ զմեռեալս անգամ յարուցանել եւ զիտեա, զի զօրութիւնին այս՝ ոչ են սոսկ մարդոյ այլ Ասունծոյ (⁵): Զի եւ ի՛ ժամանակին յորում խաչեցինն զնա, արեգակն խաւարեցաւ եւ երկիր շարժեալ տատանեցաւ: Եւ ինքն յէս երից աւուրց յարեաւ ի մեռելոց եւ երեւե-

(1) Ասորին զա Ազգեսու կանուանէ, իսկ զԹաղէսոն Աղդէռու կամ Ադրէ:

(2) Ասորին կը գրէ թէ Թաղէսու առաքեալն կը մեռնի խաղաղութեամբ եւ Աբգարի ձեռամբ մեծահանդէս կը Թաղուի յեղեսիա, մինչդեռ համայն Քրիստոնեայ աշխարհի մէջ ընդհանրական աւանդութիւն կայ, թէ բաց ի Յովհաննէս առաքեալն միւս բոլոր Առաքեալք չարաչար տանջանօք նահատակեցան ի վկայութիւն Աւետարանին Քրիստոսի:

(3) յԱսորին չիք, եւ ինչպէս զնէր քանի որ Ասորւոյն նպատակն է զՀայկական Ասորացնել:

(4) ՅԱսորին չիք:

(5) ՅԱսորին չիք:

ցաւ բազմաց : Եւ այժմ յամենայի տեղիս անուն նորս ի ձեռն աշակերտաց նորս սխանչելիս մեծամեծս կատարէ , որ եւ առ իս ինքնան եցոյց յայտնապիս (۱) : Եւ արդ այսուհետեւ պետութիւնդ քո գիտէ որ ինչ արժան է հրամայել ի վերայ ժողովրդեանն Հրէից , որք զայն գործեցին , եւ զեկը զնդ ամենայն տիեզերս , զի երկրպագեցելն Քրիստոսի իրեւ ճշմարիս Աստուծոյ : Ողջ լեռ» (۲) :

ՊԱՏՍՈՒԽԱՆԻ ԹՂԹոյն Աբգարու ի Տիբերեայ .

«Տիբերիոս , կայսր Հռովմայեցոց , Աբգարու թագաւորի Հայոց , ինդար (۳) : Զթուղթ մտերմութեան քո ընթերցան առաջի իմ , վասն որոյ չնորհակալութիւն ի մէնջ քեզ հասցէ : Թէպէս եւ ի բազմաց մեր լուեալ զայդ յառաջագոյն , եցոյց եւ Պիղատոս սառուգապէս վասն նշանացն Նորս , եւ եթէ յետ յարութեանն ի մեռելոց հաւատարիմ եղեւ բազմաց թէ Աստուած է : Վասն որոյ եւ ես կամեցայ առնել զայդ , զոր եւ դուխորհեցար : Այլ քանզի սովորութիւն է Հռովմայեցոց՝ Աստուած ի հրամանէ թագաւորի միայնոյ ոչ նստուցանել , մինչեւ ոչ փորձեալ քննեսցի նա ի Սինկղիտոսէն (۴) , վասն որոյ եւ իմ յայտնեալ զբանս զայս Սինկղիտոսին , արհամարհ -

(۱) ՅԱՍՈՐԻՆ Հիք : Քրիստոսի յարութեան եւ նորս աշակերտաց հրաշագործութեանց յիշատակութիւնն առ Տիբեր , մանաւանդ այն հրաշքին , որ նոյն իսկ Աբգարին վրայ կատարուած էր , կը հաստատեն թէ աղբիւրք Խորենացոյ , բան զարդի Ասորի բնագիրն ձՇԴԱԳՈՅՑ են : Զի առանց այս մեծագոյն հրաշքի յիշատակութեան՝ Աբգարու Թուղթն այնքան մեծ նշանակութիւն մը չէր ունենար մանաւանդ յաչս Տիբեր կայսեր :

(۲) ՅԱՍՈՐԻՆ Հիք : Քրիստոսի աստուածութեան ընդ տիեզերս հրատարակութեան յիշատակութիւնն եւ ըստ այնմ պատասխանն Տիբերեայ , զոր Ասորին բնաւ յիշատակէր , մինչդեռ Եւսեբիոս եւ նախ բան զեւսիք՝ Տիբերսոդիանոս եւս կը յիշատակէ , կը հաստատեն թէ աղբիւրք Խորենացոյ բան զարդի բնագիրն Ասորի՝ ձՇԴԱԳՈՅՑ են . (Տերտոլ . Զատագով . Ե : Եւ սեբիոսի Եկեղ . Պատմ . Բ . Բ .)

(۳) ՅԱՍՈՐԻՆ Հիք : Եւ ի՞նչպէս Ասորին պիտի զնէր այս Թղթոյ այս վեռնագիրն , յորում «ԱՐԲԱՑ ՀԱՑՈՅ» բառեր կան , մինչդեռ Ասորույն նպատակն է զշայկականն Ասորացնել :

(۴) Աւագորեար կամ ծերակոյս , այն է զերազոյն ժողով Հռովմէական պետութեան :

եաց Սինկղիտոսն , զի ոչ քննեցաւ եւ յառաջագոյն ի նմանէ , այլ մեք տուաք հրաման ամենայն ումեք , որում եւ հաճոյ թուեսցի Յիսուս , ընկալցին զնա ընդ Աստուածս , եւ մահ այնոցիկ սպառնացեալ , որք չարախօս կայցեն զՔրիստոնէից (¹) : Եւ վասն ժողովրդեանն Հրէից , որ յանդգնեցան խաչել զնա , զՈրմէ լսեմ թէ ոչ արժանի խաչի էր նա եւ մահու , այլ պատուի եւ երկրպագութեան , յորժամ առից պարապումն ի ալատերազմէս Սպանիացւոց ապստամբողաց յինէն , քննեալ հատուցից զարժանն (²) » :

Դարձեալ գրէ ԹՈՒՂԹ Արքար առ Տիբերիոս (³) .

Արքար , արքայ Հայոց , տեառն իմում Տիբերի կայսեր Հռովմայեցւոց խնդալ : Զթուղթ գրեալ ըստ արժանի քոյոյ տերութեանդ տեսի , եւ ընդ հրաման մեծութեանդ քո ուրախացայ , եւ եթէ ոչ ցանուցուս ինձ , գործ Սենկղիտոսիդ յոյժ այպանելի է , քանզի եւ առ դոսա քննութենէ մարդկան տուեալ լինի աստուածութիւնն : Եւ արդ այսուհետեւ եթէ ոչ լինիցի հաճոյ Աստուածն մարդոյն , Աստուած լինել նա ոչ կարէ , եւ իրեւ յայսմանէ մարդոյն արժանէ քաւել զԱստուածն (⁴) : Բայց քեզ տեառն իմոյ հաճոյ թուեսցի առաքել զայլ ոք յերուսաղէմ փոխանակ Պիղատոսի , զի լուծցի նա անարգանօք

(¹) Տիբերի այս հրամանին յիշատակութիւնն , գոր յիշատակէր Ասորին , մինչեւ Տերուղիանոս եւ Եւսեբիոս կը յիշատակն , կը հաստատեն թէ աղքիւր Խորենացւոյ քան զարդի բնագիրն Ասորի՝ ՃՇԴԱԳՈՅՆ են :

(²) Ասորին ի թղթին Տիբերայ առ Արքար կը յաւելու . Թէ Տիբեր պաշտօնանկ ըրած է զՊիղատոս եւ թէ « Յորժամ եղեւ նմա (Տիբերայ) խաղաղութիւն ի պատերազմէն (Սպանիացւց) , առ արեաց եւ սատակեաց զգիսաւորսն ի Հրէիցն՝ որք էին ի Պաղեստինէ , բազմութիւն յոյժ մարդկան » : Յանուն մահուան Յիսուսի այս օրինակ ՆՇԱՆԱԿՈՒՄ վրէժինդրութեան մը անյիշատակութիւնն ի Յովակամսի՝ գրեթէ առաքելական զարուժամանակակից այս Հրեայ պատմչի , նաև ի զիրս Տերուղեայ եւ Եւսեբիոսի , կը հաստատեն թէ աղքիւր Խորենացւոյ քան զարդի բնագիրն Ասորի՝ ՃՇԴԱԳՈՅՆ են :

(³) Այս Թուղթ չունի Ասորին :

(⁴) Տերուղիանոս եւ Եւսեբիոս կը յիշատակն այս տողեր քառ առառ , իսկ Ասորին ոչ : Ուրեմն աղքիւր Խորենացւոյ քան զարդի բնագիրն Ասորի՝ ՃՇԴԱԳՈՅՆ են :

յիշխանութենէն՝ յոր կարգեցերն զնա. վասնզի արար զկամ
Հրէիցն եւ խաչեաց զբրիստոս՝ ի տարապարտուց առանց քոյոյ
հրամանի. Ողջ լինել քեզ ըղձամ⁽¹⁾:

ԹՈՒՂԹ Արգարու առ Ներսեհ⁽²⁾.

Արգար, արքայ Հայոց, որդւոյ իմոյ Ներսեհի խնդալ:

(1) Խարդախութիւն Ասորի արդի բնագրին ասի եւս յայտ է, որ ի
բերան Արգարի կը գնէ աղերս առ Տիրեր ոչ թէ միայն վրէժինդրութիւն
ի Պիղատոսէ, այլ այն ազգէն, որոյ մէկ անհատն էր Թաղէսու: Այլ սա-
կայն ի նկատ առնուլ արժան է թէ քրիտոնէական ներողամտութեան
ողին եւ ազգափրութեան այն բուռն զգացումն, զոր ունէր Թաղէսու իբ-
րեւ Հրեայ, կը Թոյլատէի՞ն որ Արգարու այդպիսի աղերս ուղղէ առ Տիրեր,
եթէ Առաքեալն Արգարու բով կը գտնուէր յայնժամ, ինչպէս կը գրէ Ա-
սորին, որպէսզի Առաքելոյն յայնժամ ի Մեծ-Հայս մելինած լինելը եւ
հոն բած բարողութիւններն ու ապա նահատակութիւնն ընդ Սանդիսոյ
ծածկէ ասորական նախանձայուկութեամբ: Ցոյց տալու համար թէ արդի
կարուրեայ գիրը ո՞րքան խարդախուած է, յիշել արժան է նոյն իսկ
ՄԱՆԿՈՒԹԻՒՆ ՅԻՄՈՒՄԾ անշաւեր եւ անմոռնի պատմութեան մը Ասո-
րի այն ճեռագիր գիրը՝ որ գրուած է Զ. գարու մէջ, որ այժմ կը զցնուի
Լինունի Բրիտանական Թանգարանի մէջ: Այդ գրին մէջ ըստ այսմ պատ-
ճէնի կայ մի թուղթ. «ՅԱՐԳՈՐԵ Թազաւորէ Եղեսիոյ քաղաքի, խալաղու-
թիւն բազմացի, Տէր մեր՝ Տիրերիոս. զի մի զշարեսցի ընդ իս փառաւո-
րութիւնդ քո, ոչ անցի ընդ նիրաւ գետ, քանզի կամէի երթալ եւ աւերել
զերուաղէմ, փոխանակ զի սպան գթիստոս թժշկ իմաստուն: Եւ քանզի
դու Թազաւոր ես մեծազօր եւ տիրես ի վերայ ամենայն երկրի եւ ի վերայ
մեր՝ առաքեսցես դատ առնել ինձ ի բնակչաց Երուսաղէմի: Գիտուն լի-
ցի փառաւորութեանդ քոմ, զի փափաքիմ առնել իրաւուն ի խաչան-
ուացն այնոցիկ»: Արդի մեր Ասորին եւս կը գրէ թէ երք առաջին անզամ
Արգար կը տեսնէ զթաղէսու, կը հարցնէ թէ դո՞ւ ես այն Առաքեալն, որ
Յիսուս ինձ պիտի յլէր, որոյ խաչուիլը լսելուս պէտք ուզեցի բանակաւս
երթալ եւ զարնել Երուսաղէմը, բայց յետոյ կասեցայ զի ուխս խաղաղու-
թեան ունէի ընդ Հռովմէական պետութեան: Արգար որմէ⁽³⁾. — Առաք-
եալներէն կամ Յիսուսի բարեկամներէն կը լսէ Յիսուսի խաչուիլը որ այդ
օրինակ ի ցասումն բարեկութեան կը բրդի: Առաքեալը եւ հաւատացեալը
ուրք Քրիստոսի յարութիւնն ԱՆՄԻԶԱՊԴՅԱ վայելեցին, այլ եւս փոյթ կընայի⁽⁴⁾
ունենալ Արգարու վրէժինդրութիւնն հրաւերել Երուսաղէմի վրայ, մինչ-
դեռ Յիսուս իբրեւ կենդանի հաւատացելոց աչքին առջեւ եւ յաղթող մա-
հու կընար ընել այդ բանը: Այս օրինակ Ասորական անմոռնի եւ անլուր
ծեռագրե՞ր պիտի կրծանեն Հայոց հնադարեան աւանդութիւններն, որը
կը զերաքերին քրիստոնէական Առաջին գարուն:

(2) Ասորին չունի այս թուղթ, բայց կը յիշէ թէ այս մօր զիր փոխա-

Զգիր ողջունի քոյոյ աեսի, եւ զՊերոզ լուծի ի կապանաց, եւ զՅասնորա թողի նմա. եւ եթէ կամ իցէ քեզ, կարգեսցես զնա ի վերակացութիւն, Նինուէի, որպէս եւ կամիս: Այլ վասն այնը զի գլուխեր առ իս, թէ տուր ածել զայրդ բժիշկ, որ զնշանսդ առնէ եւ քարոզէ այլ աստուած ի վեր քան զջուր եւ զհուր, զի աեսից եւ լուայց դմա, նա ոչ էր բժիշկ ըստ արուեստի մարդկան, այլ աշակերա էր Որդւոյն Աստուծոյ՝ արարչի հրոյ եւ ջրոյ, եւ վիճակ համեալի կողմանս Հայոց առաքեցաւ: Բայց յընկերաց նորա գլխաւորաց Սիմոն անուն՝ նա ի կողմանս Պարսից առաքեալ է. խնդիր արարեալ լուիցես նմա, յորժամ եւ հայրն քո Արտաշէս: Եւ նա բժշկեսցէ զամենայն հիանդութիւնս, եւ ճանապարհ կենաց ցուցցէ (1) »:

ԹՌԻՂԹ Արգարու առ Արտաշէս (2).

«Արգար, արքայ Հայոց, Արտաշէսի եղրօր իմում Պարսից արքայի խնդալ: Դիտեմ զի արդ լուեալ է քո վասն Յիսուսի Քրիստոսի Որդւոյն Աստուծոյ, զոր խաչեցին Հրեայքն, որ յարեաւն ի մեռելոց եւ առաքեաց զաշակերտսն իւր ընդ ամենայն տիեզերս՝ ուսուցանել ընդհանուր: Եւ մի յաշակերտաց նորա գլխաւորաց Սիմոն անուն՝ է ի կողմանս քոյոց տէրութեանդ: Արդ խնդիր արարեալ գտցես զնա, եւ սա բժշկեսցէ զամենայն ախտս հիւանդութեանց՝ որ ի ձեզ, եւ ճանապարհ կենաց ցուցցէ. Եւ հաւատացես բանի նորա, դու եւ եղբարք քո եւ ամենեքեան, որ հնազանդին քեզ կամաւոր: Զի ախորժելի է ինձ, զնեզ ըստ մարմնոյ ազգականս նակուած է ընդ մէջ Արգարու եւ ներսեհի, որ որդի էր պարթեաց Արտաշէս Խափառի: Եւ կուսակալ կողմանց Բաբելոնի: Միայն թէ Ասորին այս յիշատակութիւնն ընելէ յետոյ՝ կը կրկնէ թէ Արգար առ Տիբեր վրէժինդրական գիր յլեց, զի չէր կարող «Երմալ սատակել զՆրեայս սակս խաչելոյ նոցա զԲրիստոս»: Բայց որովհետեւ ընդ Հռովմայեցիս խաղաղութեան ուխտ ունէր, «Դրեաց նա հրովարտակ եւ ես տանիլ առ Տիբերիոս կայր»: Աւեմն աղքիւրը Խորենացւայ քան զարդի բնագիրն Ասորի՝ են ՃԵԴԱԳՈՅՆ: Զի ունին պատմական կապ եւ վայելչութիւն:

(1) «Խսկ զՍիմոնինէ, որ Պարսից վիճակեցաւ ոչ զհաւասին կարեմ պատմել, եթէ զի՞նչ զործեաց եւ կամ ո՞ւր կատակեցաւ.» Մ. Խորենացի:

(2) Այս Թուղթ չունի Ասորին:

լինել ինձ մտերիմ հարազատս եւ ըստ հոգւոյն»։ Այս Բնչ ասացուած, այս Բնչ փափաք, բղխած սրտէ մը, որ ՆՈՐ տակաւին ընդունած էր քրիստոնէական կրօնը։

Այսպէս բոլոր հնապատում հեղինակք կը յիշատակեն թագէոսի եւ Արգարու գործերը, նյոն իսկ «Արդիաս Բարելոնացի թէեւ թերուղիղ եւ անվաւեր գրիչ, այլ կարի քաջ հին այր» (۱), կը յիշէ թագէի առ Արգար գալուստն ըստ գրաւոր խոստամանն Քրիստոսի, եւ մանաւանդ մեր հին Տօնացոյցն ըստ կարգադրութեան Սահակ Պարթեւի ի 23 գեկաւեմբեր ամսոյ՝ կը պատուիրէ գրելով։ Տօն «Արդէի հայրապետի Եղեսիա քաղաքի, աշակերտին թագէոսի, եւ ընթեռնուն զթուղթն Արգարու եւ զգիրս նորին»։ Սահակ կաթողիկոս չը կրնար միայն Յոյն հեղինակի մը՝ Եւսեբեայ յենլով՝ այսպիսի տօն եւ Արգարու թղթոց ընթերցումն յեկեղեցւոջ յիշատակել, եթէ իւր նախնիէն — Գրիգոր Լուսաւորչէն ի ծեռին վկայութիւն մը չունենար։ Հայք ի սկզբան քրիստոնէութեան առաւել Ասորւոց ծանօթ էին եւ նոցա հետ ունէին սերտ յարաբերութիւն։ Հինգերորդ դարուն մէջ Հայք Ասորիներէն ուժանալով՝ Յունաց յարեցան։ Ուստի Գրիգոր Լուսաւորիչ Ասորական հաւատարիմ աղբիւրներէ քաղելով, (2) Արգարու թըղթերն ու Սանդխոսոյ վկայութիւնն աւանդած է Եկեղեցւոյ, որմէ — Գրիգոր Լուսաւորչէ հասած է առ Մեծն-Սահակ՝ նորոգ կարգադիրն Տօնացուցի (3)։

Այս բոլոր վկայութիւններն ապացոյց են թէ Ասորական արդի աղբիւրք, որոց վրայ երբեմն կը հիմնուին զանազան բանադատական տեսութիւններ եւ մինչեւ իսկ վճիռներ, պղտոր են, աղտաղտին են։ Հայկական աղբիւրք միայն բաւական են յագուրդ տալ նոցա, որք առ կարօտ ջրոյն կենաց կը պատակին։

(1) Երիցագոյն քան. զ՞ր. դար:

(2) Զի Հայք յայնժամ ոչ զիր ունէին եւ ոչ զարութիւն։ Ասորական գրով մինչեւ անգամ գուցէ բարբառով կ'ընթեռուին Եկեղեցական գրքեր եւ կը մեկնուէին։ Արդի Ասորի բնագիրն զործ է այն դարուց, յորս մատենագիրը ոմանք բուռն տենչ ունէին ազգայնացնել ամէն քրիստոնէական հին ու փառաւոր դէպք եւ պատմութիւն։

(3) Տես ի Խոսնակ յերես 123 եւ 124։

Ա. Զ Գ Ա Յ Ի Ւ

Եկեղեցական Համագումար ժողովն երկուշաբթի օր ի դահլիճի Ազգ. Պատրիարքարանի գումարելով, պատրաստեց Ազգ. Կեդր. Վարչութեան կրօն. ժողովոյ ընտրելեաց եռապատիկ ցանկը եւ յանձնեց զայն Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ մատուցանէ Ազգ. Երեսի. ժողովոյ:

Նախ քան գքուչարկութիւնն Ամեն. Տ. Մկրտիչ Ա. Արքեպիսկոպոս Խրիմեան Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ ազգի արդի վիճակին վրայ սրտառուչ նկարագիր մը ընելէ յետոյ՝ առաջարկեց, որ Եկեղ. Համագումար ժողովն իւր մնայուն Դիւանը կազմելով՝ պարբերաբար գումարի, եւ հետպհետէ խորհրդածութեան առնու այն ամէն միջոցներն, որովք միայն կարելի է Եկեղեցական բոլոր պաշտօնէից փութոյ պընդութեամբ առաւել եւս արդիւնաւոր ծառայութիւն մատուցանել առ Եկեղեցին Հայաստանեայց, Նորին Սրբազնութիւնն այս միջոցներէն մին նաեւ նկատեց սրբագրութիւնն Սահմանադրութեան այն յօդուածոյ, որ կը վերաբերի կրօն. ժողովոյ պարտաւորութեանց:

Ժողովն ընդունելով սոյն առաջարկութիւնը յանձնարարեց իւր առժամեայ Դիւանին, որ ժողովոյ սոյն որոշումն գրաւոր հաղորդէ Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

Գոհութեամբ եւ օրհնութեամբ կը ժանուցանեմք թէ Մեծ. Գէորգ Էֆէնտի Թօփալեան համեցաւ նուիրել Կիւրինի երկու, Զանկրիի եւ Քալէճիկի քահանայից մէկ մէկ իյօնակ:

Երէկ Ազգ. ժողովն գումարելով Եկեղեցական Համագումար ժողովոյ կողմէն պատրաստուած եռապատիկ ցանկին վրայ ընտրութիւն կատարելով հետեւեալ կերպիւ կազմեց Ազգ. Կեդր. Վարչութեան կրօն. ժողովը:

1.	Տ.	Խորէն	Ա.	Արքեսիս.	Նար-Պէյ
2.	"	Սլմէռն	"	"	Մէֆէրեան
3.	"	Գարեգին	"	"	Սրուանձտեանց
4.	"	Յակովը	Ծ.	Վարդ.	Ա. Փափազեան
5.	"	Յովսէփի	"	"	Այվազեան
6.	"	Վահան	"	"	Տէր-Մինասեան
7.	"	Տաճառ	"	"	Ռոկանեան
8.	"	Վահան	"	"	Յակովեան
9.	"	Յովհաննէս	"	"	Արշարունի
10.	"	Գրիգոր	Աւագ-Քհնչ	Աճմեան	
11.	"	Սուքիս	"	"	Ստեփաննոսեան
12.	"	Սահակ	"	"	Տէր-Սարգսեան
13.	"	Կարապետ	Քհնչ	Մէթեան	
14.	"	Յովհաննէս	Աւագ-Քհնչ	Մկրեան	

4.

ԽՕՄՆԱԿ Կը հրատարակուի ամեն Շաբաթ օր :

Տարեկան գինն է **30** դրու . Խոտմանայն **10** դրու . Համբ **20** փր :
Դիւղացի հանանայից Տարեկան բաժանորդագինն է **10** դրու :

Գնամունք կանխիկ են , դրօմաքրութք եւս կ'ընդունուի :

Բաժանորդագրութեան համար դիմել առ Գանձավետն Խօսնակի
Տ. Յովսէփի Վ. Այվազեան

Քարոզիչ ի Հայոքիս

Հանդիսիս վերաբերեալ գուրիին ուղղել . Առ.

Խմբագրութիւն Խօսնակ Հանդիսի

Ի ՊԱՏՐԻԱՐՔԻՐԱՆ ՀԱՅՈՒԹ, ԳՈՒՄԳԱԲՈՒ

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վարչական Խորհրդոյն Կրօնական Ժողովոյ

ՏՆՈՐԵՆ ՀՄԱՅԱԿ ԵՊԻՍ. ԴԻՄԱՔՍԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՆՏԱՍԼԵԱՆ

Զամագնըլար, Յակոբեան խան , Թիւ 10, 11, 12, 13

معارف عمومية نظارت جليلة سلك رخصته طبع أولى شدر